



Երևան, 31 Մայիս, 2021

Տերութափական Աղօթք

(միասնաբար արտասանուած)

Իմասկութիւն Հօր Յիսուս, Կուլը ինձ իմասկութիւն վբարիս խորհել եւ խօսել եւ գործել առաջի քո յամենայն ժամ. ի չար խորհրդոց, ի բանից եւ ի գործոց փրկեա զիս. Եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: Ամէն:

Աշխոս 34

ԳՈՀՈՒԹԻՒՆ ԱՍՏՈՒՆՈՅ ԲԱՐՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

Անդադար Տէրը պիտի օրինաբանեմ.

անոր օրիներգութիւնը շրթներուս վրայ պիտի ըլլայ շարունակ:

Տէրն է միակ պարծանքս.

Ես Տիրոջ դիմեցի, եւ աղօթքիս պարասխանեց,

զիս ապարեց բոլոր վախերէս:

Տիրոջ մօփեցէք, որպէսզի ուրախութեամբ ճառագայթէք,

եւ յուսախար չէք ըլլար բնաւ:

Ճաշակեցէք, եւ դեսէք՝ թէ ինչքան քաղցր է Տէրը.

Երանի անոր՝ որ Տիրոջ կ'ապաւինի:

Հզօրագոյն մարդիկն իսկ կարօպութեան

եւ անօթութեան կրնան մագնուիլ,

սակայն Տիրոջ դիմողները բանի մը կարօփ պիտի չմնան:

Եկէք, որդեակներ, մտիկ ըրէք ինծի,

եւ ես ձեզի սորվեցնեմ՝ թէ ինչ է Տիրոջ վախը:

Կ'ուզե՞ս երկար կեանք ունենալ,

կ'ուզե՞ս բարօր օրեր դեսնել.

Լեզուդ չարախօսութեան մի ծառայեցներ,

շրթներոյ բնաւ թող նենգութիւն չիսուին:

Հեռու մնա չարիքէն, եւ բարիք ըրէ,

խաղաղութիւն կամեցիր եւ զայն հեփապնդէ:

Տիրոջ աշքերը արդարներուն վրայ կը հսկեն,

ականջները միշտ պարրասպ են անոնց աղաչանքը լսելու:

ՃԱՐԱԿԱՆ-ԱՂՕԹՔ

Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:

Վ Ա Խ Ա Ա Ո Վ Ք Ե Ե Ր Ո Ր Ո Վ Մ Ի Ւ Ն, Ա Պ Վ Ա Զ Խ Ա Ր Հ Խ Ս Խ Ա Ղ Ա Վ Ո Վ Մ Ի Ւ Ն:

Եւ Հ Ի Ս Ա Ն Դ Վ Ա Գ Բ Ժ Հ Կ Ո Վ Մ Ի Ւ Ն, Ն Ն Ձ Ե Ե Կ Լ Ո Վ Ա Լ Ք Ա Ս Ս Ո Վ Մ Ի Ւ Ն:

Ա Ր Ի Վ Ա Ս Ա Վ Ա Ճ Ա Ր Ի Ջ Ն մ Ե Ր Ո Վ, ո ր ա պ ա ւ է ն ե ն ե լ է լ ո ւ յ ։

Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Յիսուս Փրկիչ մեղ ողորմեա:

Պահապան ամենայնի Քրիստոս,

աջ քո հովանի լիցի ի վերայ իմ ի գոտէ եւ ի գիշերի,

ի նսկիլ ի գան, ի զնալ ի ճանապարհ,

ի ննջել եւ ի յատնել, զի մի երբեք սասանեցայց.

եւ ողորմեա՛ք արարածոց եւ ինձ բազմամեղիս:

ՕՐՈՒՅՆ ՆԻՒԹԸ

ԱՌԱՎԱՐԱՐ 10 ԳԼՈՒԽ

ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԲԹԱՎԱՏՈՒԹԻՒՆ 10:11-20

Շարունակելով ներկայացնելու բարիքները իմաստութեան եւ վնասները անմըռութեան:

11-րդ համարը, «Արդարին բերանը կեանքի աղբիր է, բայց բռնութիւնը ամբարիշփին բերանը կը գոցէ»: Արդար մարդը, որ իմաստութեամբ կառաջնորդուի անոր բերանը, որ կեանքի աղբիր է, կը նշանակէ, այնպէս ինչպէս Քրիստոս կը ներկայացներ, բերանը սրբին ալեցուը է որ դուրս կու փայ: Հերեւարար, այնպէս ինչպէս ջուրի աղբիրը, որ կոռոզէ արդերը բերը փալու համար, ջուրի աղբիրը որ կը զուացնէ ճամբորդը, նոյնպէս ալ արդար եւ իմաստութեամբ առաջնորդուող մարդը, որուն բերնան ելած ամէն մէկ խօսք, որ խորքին մէջ Ասքուծոյ խօսքն է, որիշ բան չէ եթէ ոչ կեանքի աղբիր, ոռոգող ու ծարաւը հազեցնող:

12-րդ համարը բոլորիս ծանօթ, ուր յաճախ այդ վիճակին մէջէն անցնող: «Ափելութիւնը կրիւներ կը հանէ, մինչ սէրը ամէն յանցանք կը ծածկէ»: Ահա նոյն այդ սէրն էր, որ Քրիստոս արփայալքն մեզմէ իրաքանչիւրին նկատնամբ, որով մեր յանցանքները ծածկուեցան:

13-րդ համարը, յսփակօրէն ցոյց կու փայ, որ իմաստուն մարդուն շրթներուն վրայ միշտ իմաստութիւնը կայ, որովհետեւ իմաստուն մարդը իր ունեցածէն բաժին կը հանէ: Ինչպէս պիտի ըստ Քրիստոս ով որ լոյսը ունի սեղանի փակ չի դներ, այլ բարձր կը բռնէ, որպէսզի ներս մընողները գեսնեն լոյսը: Նոյնպէս ալ իմաստուն մարդը: Իսկ պակասամիտի պարագային, կրնակին վրայ գաւազան կայ: Այս պարագային ուրիշ բան չէ եթէ ոչ արդէն արդիւնքը իր պակասամփութեան: Այսպես գաւազան արփայալքութիւնը Ասքուծոյ արդար դափաստանն է, իր ներքին խղճի ձայնն է:

14-րդ համարը, կը ներկայացնէ, թէ ինչպէս իմաստուն մարդը իմաստութիւն, գիրութիւն կը հաւաքէ, այս պարագային ասքուածանաշումի մասին է խօսքը: Վեելին ունենալու, եւ անով ըստ այնմ իր կեանքի ընթացքը ապրելու: Մինչ յիմարի պարագային անոր բերանը կարծանման կառաջնորդէ, որովհետեւ իր սրբի խորհուրդները չար են:

15-րդ համարը հետքաքրքրական արփայալքնութիւն մըն է, որուն պէտք է զգուշութեամբ մօգենալ հասկնալու համար: Հարուսիփի եւ աղքափի մասին: Հարուսիփ նիւթական իմաստով, որ յաճախ այնպէս կը կարծենք, որ այդ հարսպութիւնը մեզի համար ճոխութիւն կրնայ ըլլալ, կամ հանգիսպ պարգեւող, եւ այնպէս մը կը կարծենք որ այդ հարսպութեամբ մեր քաղաքը ամուր է, բայց այդ հարսպութիւնը մեզ յաւիրենականութեան համար չօգներ: Եր կամ աղքափութեան պարագային, թէ ինչու աղքափ ենք: Երկուքի ալ պարագային ճիշտ ձեւով պէտք է հասկնանք իրողութիւնը: Հարսպութիւնը մեր մորքի ու հոգիի, Ասքուծով հարսփացած: Իսկ աղքափութեան պարագային, ունեցածով գոհացած, եւ միեւնոյն ժամանակ հոգիով աղքափին, որ միշտ կարիքը ունենալու Ասքուծով հարսփանալու համար: Այնպէս ինչպէս պիտի ըստ Քրիստոս. «Երանի հոգիով աղքափներուն, որովհետեւ այդպիսիներուն է երկնքի աղքայութիւնը» Մտք 5:3:

16-րդ համարը, որ այնքան այժմէական կը ինչէ, երբ արդարը իր ամբողջ վասփակածը, շահածը հազի թէ բայէ ապրելու, սակայն ապրի արժանապարութեամբ, ապահովելու իր ընդունքի պէտքերն ու կարիքները, ու փակաւին հասնելու ուրիշի օգնութեան: Մինչ ամբարիշփին արդիւնքը կամ հարսպութիւնը, որ ձեւոր բերուած ինչ ինչ ձեւերով, իր հաճոյքին, իր հանգիսպին իր եսին, որ զինք կառաջնորդէ դէպի մեղք:

17-րդ համար, կու զայ յսփակօրէն ներկայացնելու եւ ըսելու, որ եթէ այս խրափը պահես կեանքի ճամրուն մէջ կը լլաս, այսինքն՝ քեզ դէպի կեանք կառաջնորդէ: Իսկ եթէ մերժես, մոլորութեան մէջ կիյնաս:

18-րդ համարը կը ներկայացնէ «ափելութիւնը ծածկողը սփախոս շրթներ ունի, ու բամբասանք հանողը անմիտ է»: Յաճախ կը կարծենք, որ կրնանք մեր գիրութեամբը մեր ունեցած հանճարով ծածկել բաներ, մոռնալով, որ կայ Ասքուած մը որ ամենապես է ու ամենազէք: Ահա թէ ինչպէս կարեւորութիւն կը դրուի լեզուի գործածութեան, որուն համար Յակոբոս Առաքեալ կը յիշեցնէ սանց դնելու մեր բերնին, լեզուին, որ մարմնի ամենափոքը անդամն է, բայց մեծ աւերներ կրնայ գործել, եւ մեր անձին եւ մեր շրջապափին: Այս միտքը նաև 19-րդ համարին համար: Երբ որքան շափ կը խօսինք, մանաւանդ՝ անհաշի, անմիտածուած, այդ խօսքերուն մէջ յանցանքը անպակաս կը լլայ: Բայց երբ կը զապենք շրթները նուազ յանցնար:

Ի վերջոյ, 20-րդ համարը կը ներկայացնէ արժէափը, կշիռը ըստ այնմ չափելու եւ կշռելու մարդը: Այսօրուան աշխարհը մարդս կը չափէ ու կը կշռէ նիւթաքական արժէքով, իսկ Ասքուածաշունքը մարդուս լեզուին ու սրբին չափովը: Այլ խօսքով անոր ունեցած նկարագրովը, անոր սրբին խորհուրդներովը: